


## Ա. Բ Ա Ն ՝ Զ Օ Պ Ա Ն Ե Ա Ն

Փարիզին ստացուած նամակէ մը կը տեղեկանանք թէ մեծատաղանդ զրագէտ-բանաստեղծ, բննադատ - հրապարակագիր եւ ճանրային գործիշ Պրն. Արշակ Զօպան-նան ոչ եւս է:

Տակաւին տարի մը առաջ, Սիոնի այս էջերէն, արտասահմանի մէջ անոր 65-ամ-

Պր. Արշակ Զօպաննան մեր մտաւորական աշխարհին հսկաներէն մէկն էր, հուժկու դէմք մը, որ զրական անդաստանին մէջ մեծ բաց մը կը թողու, ինչպէս տարի մը առաջ այդ բացը զգացեր էինք բանասիրական-լեզուարանական կալուածին մէջ, յանձինս ուրիշ հսկայի մը՝ Հ. Անառեանին:



եայ զրական - գեղարուեստական գործունէութեան յոթելեանին կը ծայնակցէինք ուրախութեամբ: Մինչ այսօր, նոյն այս էջերէն կը գումաննը եղերական վախճանը համբաւաւոր Հայորդիին, որ զոհը եղած է ինքնաշարժի արկածի մը:

Մեր իմացական եւ գեղագիտական կալուածին իր տուրքը առատօրէն հատուցած այս արժէքաւոր Հայը իր մէջ կը խտացնէր քանի մը երեսներ հաւասարապէս տոկունութեամբ, յարատեւութեամբ ու մանաւանդ հաւատթով արժէքի բարձրա-

ցած: Դրել սկսած է «ի տղայ տիոց», դըպ-րոցական գրասեղաններէն, ինչպէս սովոր ննք ըսել յաճախ, մինչեւ եղերական իր մահը: Կը պատկանի բանի մը գրական սերունդներու, իր երկարամեայ կեանքը անցած ըլլալով բոլորին մէջէն, միշտ իր արժանիքներէն բան մը, ազնիւ մաս մը կտակելով իւրաքանչիւր սերունդի ներկայացուցիչներուն: Իրեւ գրականութեան բազմաբնուն վաստակաւոր եւ իրեւ վարպետ իր կենդանութիւնը ապահովութիւն մը կը ներշնչէր, ըլլալով Հին Սերունդի ամենէն կորովի ներկայացուցիչներէն մէկը:

Մնած է 1872-ին Պէշիկթաշ (Պոլիս), Ակնի ծնողը: Նախնական ուսումը առած է ծննդավայրին Ա.զգ. վարժարանին մէջ, ապա յաճախած է Պոլսոյ Կեդրոնական վարժարանը, ըլլալով յիշեալ վարժարանին առաջին ընթացաւարտներէն: Աշակերտական շրջանէն իսկ աշխատակցած է բազմաթիւ թերթերու եւ պարբերականներու: Եմբագրած է Շալիկ գրական Հանդէսը 1894-95: Ապա անցած է եւրոպա: հաստատուելով Փարիզ, սկսած է հրատարակել Անահիտ ամսաթերթը, զոր կը շարունակէր մինչև իր մահէն բանի մը տարի առաջ, ընդհատներով բայց օրինակելի ջանասիրութեամբ:

Պատուական այս հայուն կեանքը եղած է նշարիտ Աղիսական մը: Անդադար, յամաօրէն է աշխատած դաժան պայմաններու մէջ ու նամբորդած՝ գաղութէ զաղութ, խօսելով, ճառելով, խանդավառելով ու ... խանդավառուելով: եղած է Պոլիս, երեւան, երուսաղէմ, Լիբանան, Եղիպտոս, Եւրոպա եւ Սմերիկա, միշտ պրատելով ծեռագիրներ, վաւերագրեր, նիւթեր հաւաքելով իր Հանդէսին:

Իրեւ հանրային գործիչ եւ կուսակցական, զիշաւորած է պատուիրակութիւններ եւ եղած է զանազան յանձնախումբերու անդամ: Ափ է առած օտար պետութեանց գոնները իրեւ ներկայացուցիչ: Վտարուելով, ուրացուելով բայց հաւատաւոր, անխոնզ եւ աննահանջ, տեսլապաշտու գաղափարապաշտ: Արշակ Զօպաննան այն քիչերէն է որոնք ամբողջ կեանք մը, պլապէս արդիւնառատ, զոհարերած են Հայ ժողովուրդին ի սպաս, անոր դատին ու մշակոյթին:

Ճշմարտապէս ազնիւ ու մեծանձն հոգիով, տիպար հանրային գործիչ մը ու հրապարակագիր մը որուն բազմապիսի աշխատանքները սակայն — հասարակական — Ազգային, չեն վնասած իր գրական աշխատանքներուն:

Քանակի տեսակէտէն պատկառելի իր երկերը պատիւ կը բերեն իր անունին: 70 տարի գրիչ շարժող այս մարդը արժանի է միայն մեր անվերապահ հիացումին, հակառակ իր դէմ արծակուած պարսաւներուն, հակառակ շատերէն հալածուելուն ու անփրաւուելուն, որ վարժատրութիւնն է մեր մէջ՝ գրական - բննադատին:

Իրեւ հրապարակագիր անիկա օրուան վէպերը, բաղաքական իրադարձութիւններ, շահնեկան յօդուածներ, բրոնիկի ծեւով արծանագրած է իր հանդէսներուն մէջ, անթիւ, անհամար, երկար տարիներով, որոնցմէ շատերը այժմէ ականէն կ'անդրանցին մնայունին, իրենց ոնի զեղեցկութեամբ, գրական խառնուածքով, եւ իր խորունկ հմտութեան տուեալներուն վրայ յննած: Նման մեր գրականութեան այն միւս բրոնիկագիրին որ կը կոչուի Արփիար Արփիարեան:

Իր ժամանակի տղոց պէս ինք ալ իր մուտքը գրական աշխարհէն ներս ըրած է մեծաշոյնդ աղմուկով, — ոտանաւոր զբերով: Մահագրութեան համար նուիրուած քանի մը այս էջերուն մէջ անտեղի է տեսակէտներ պարզել իր բանաստեղծական արդիւնքին գիմաց որ իր հրապարակագրութեան նման կը նայի յաւիտենութեան: Թող բաւ ըլլայ արծանագրել որ ոնէ ընթերցող պիտի վկայէ ոնի գունագեղութիւն, առուգութիւն, իմաստի, պատկերի եւ զգացումի թռիչքներ իր ոտանաւորին մէջ:

Իր բանաստեղծական շնորհին քովն ի վեր կը բալէ իր ըննադատական շնորհը. բատ հանգամանաւոր տեսարաններու ինք, միս մինակը աղատազրած է մեր գրական - քննադատութիւնը բաշրջութիւն եւ ծաղրանքի առարկայ ըլլալէ եւ դրած է եւրոպական հասկացողութեամբ նուանելի աստիճանաչափի մը վրայ: Այս իմաստով յատկանշական են Գեմիեր, Պ. Գուրեան, Մ. Պէտիկը աշխատանքներ, Նահապետ Քուչակ, Նալլայ Յովինարան, Հայ էջեր, եւ ուրիշ բազմաթիւ ուսումնասիրութիւններ :

Եթէ իր զրականութիւնը եւ ատոր զգայշրանքը իր կեանքին իմաստը եղան, իր կեանքը իմաստաւորող միւս երեսը սակայն եղած է մեր Դատին իր նուիրումը: Ասոր համար, զմեզ եւրոպացիներու նանչ ցնելու միջոց է ըրած մեր մշակոյթը անոնց ժանօթացնելը, թարգմանելով մեր զրականութեան գոհարները եւ փոխադարձաբար օտարներու — ի մասնաւորի — ֆրանսական զրականութեան լաւագոյն գործերը փոխադրելով մեր զրականութեան, միշտ խորունկ հասկացողութեամբ, լայն հմտութեամբ ու գեղեցիկ ռանով:

Երեք քառորդ զար մեր քաղաքական, ընկերային և մշակութային կեանքին համար զոհուող այս պատուական մարդուն կեանքն ու գործունէութիւնը անսպառնիւթիւն և հարցեր կը յարուցանեն իր հետախաղաղ կորուստին առիթով։ Որքան որ յաջողութեամբ եղած է բանաստեղծ, հրապարակագիր, բննադատ, հանրային գործիչ, թարգմանիչ, վերծանիչ, նոյնքան յաջողութեամբ եղած է նաև զրագէտ, թատերագիր և բանասէց։ Դժուար թէ այս բոլոր արժանինքները խմբուին մէկ մարդու վրայ որուն կեանքը եղած է աստանդական, որը ու անհայրենիք։ Հակառակ որ նշմարիտ Ողիսական մը ապրեցաւ Արշակ Զօպանեան, մնաց ամենէն քանքարաւոր, խորիմաց, հմուտ, արժէ քաւոր մարդը մեր մէջ։

Քառասուն հաստորի համազող իր մեծ ու  
փոքր գործերու զիխաւորներէն են Արշա-  
լյանի ձայներ, Թուլպի փառք, Տղու հոգիներ,

Պ. Գուրեանի կենսագրութիւնը, Նահապէտ  
Քուչակի դիւանը, Նաղաւ Յովնարան ա-  
ռուղը, Քերուածներ, Մ. Պէտիկրաշեանի  
Տերուածներն ու ճառերը, Մ. Պէտիկրա-  
շեանի կետնեն ու գործը, Հայ էջեր, Դմէիր,  
Հայերեններու բուրասանը, Պատկերներ,  
Եւալն, իսկ Փրանսիկէններէն Les massacres  
d'Arménie, L'Arménie, son histoire, sa littéra-  
ture, Poèmes Arméniens, anciens et modernes,  
Chantes populaires Arméniens, Les trouvères  
Arméniens, La Roseraie d'Arménie (Երեք հա-  
տոր) ու բազմաթիւ քրոնիկներ, ուսումնա-  
սիրութիւններ, արձակ էջեր, պատկերներ,  
տպաւորութիւններ որոնք համորի մտած  
չեն:

Յոզնիլ չգիտացող, յարանորոր երիտա-  
սարդութեամբ օժտուած բեղուն այս կեան-  
քը, որ խորունկ ակօսներ բացած է մեր  
գրական անդաստաններուն մէջ և որ  
շնորհներու բազմազանութեամբ զրիթէ ե-  
զակի կը մնայ մեր գրականութեան վերջնին  
յիսնամենակին, ոչ եւս է, աւելի քան 70  
տարի Ազգային - Գրական հրապարակին  
վրայ ճառագայթելէ ետք: Խորունկ տրա-  
մութիւն է իր կորուստը մեզի համար:

Արշակ Զապանեանի կեանըն ու վատակը աչքի առջեւ ունենալով, չափելով իր գործին քանակն ու որակը, հպարտութեամբ մը կ'ուրի մեր կործքը։ Տիպար Հայ մըն էր ան որուն մահուան առիթով հպարտութեամբ կրնանք արձանազբեր հոսաւունք կատար Ազնիւ Հայուդի ու Հանգիս լոգնատանց մարմնին։

944 b. 4. 9.



لقد رأينا - بطريركية الارمن الارثوذكس مدير المطبعة - الآب زاوين شنثيان تطبع في مطبعة دير الارمن - القدس العدد ٦

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem  
Editor - Father Zaven Chinchinian. Armenian Convent, Jerusalem.  
Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.